

Որպէս լեցուցին կեանքն երջանիկ ցնողանիրով  
փառանակի մը մէջ բար մերը զուարթ.  
Դրափամիթ յօյս խուլըր ԱՌ զանքիր, ոչ  
Աշտարակներ, ոչ հիւր, ոչ աստանիր,  
ոչ պարուեզներ, ոչ պատասիր. միւրու ըզէնկ  
Մասածելով գե կորը: ի հազար՝ բիւր  
Հըրուանդներու մէջ անսորի  
Խոսպարութեամբ, շըքնաղազեղ խօլութեամբ,  
Խոսծութեարով անսորոր  
Ար կազմուէ սորդպայնի կեանքն. Համագունդ  
Վանեցինք մենք զանիք, արդ Բնչ կը մժնայ,  
Արդ որ կանաչն է կապուրած բրեսան.  
Տեսնել յըտակ որ աման  
ինչ սին է բաց ի գըտէն.  
Ո՛չ Տորիուսոս, ո՛չ Տորիուսոս, այս առեն  
Երկնչըք քու հյակաս միաբը մնզի,  
Ու քեզ ունի հը պարտասուր.  
Ո՛չ ենչինի Տորիուսոս, երդն անձաւկ  
Զըգորեց քեզ ասփոփել,  
Կամ լաւձեւ սուոց զոր երբեմն ատքուկ  
Ալլորդ չըրու զըն էին պատուեր պաշարեց  
Խոնկանին, բրանսուրի ժամն խանձնն,  
Աներութիւնն: ԱԵՐ, բիւր.  
Միւր կեանքին հուս պատարանին ըլուեց կը լըքէր.  
Բնուեան ոյններ քեզ ըստուեր սևու և սերտ,  
Երկիր ափունք մը անբընակ:  
Ալամաման պատին, քեզեր չըտեսն 1.  
Ենուր և ու թէ արքած  
Ենա քեզ մամը յետին: ԱՌ որ ճախչակ  
Միւր ցաւ ման կը խընդրէ, ու թէ պատակ:  
Գրգինի, զարիբ մեր մէջ, եիբ քու լըռին  
Աւանմըթիթար գամբանէն:  
Ո՛Շ յուսուութեան ողրոտին օրինակ:  
Թէ կը սիրս տըլայսիւ:  
Միւր կեանքն որ քեզ պատան տըլնէն, բըստանեւին  
Երեցաւ, այսոր աւելի է վատմար:  
Ո՛Վ սիրելի, ո՛Վ պիտի քեզ կըրեկի,  
Երս ոչ որի փոյթէն է ոչնչ իրծ դուրս:  
Ին մանշափ սապնապը ո՞վ այսոր խոկ  
Պիտի շատ խօսական  
Զըրիաղաբիւսն ու մենք եթեն կը կրեն  
Ցիմարութեան անունով.  
Ա և ոչ անխանէ, այս աւելի դըմնդակ  
Անգործութիւնն է արդ բաժին մեծերուն.  
Կամ ո՞վ երգէն աւելի  
Երս աւելին Կոնկընդդրեն  
Քեզ պիտի տար երիբորդ անզամ սարդենին:  
Քենէ մինչեւ այս մամը ո՞չ որ եւու,  
Զարսապատիք որ կանար,  
Զուզպատշաւ իստալ անուան, եթի ոչ  
Մէկ մը միան էր քա գարուն շարժանի  
Լոկ աւելի Ալլորդոն,  
Ուսուն կործին մէջ հրոսոց  
Ալուսան որդ երկնելն,  
Եւ ոչ իմ այս ամուլ երկիրն ոգեսպա.  
Ու մենաւր, անգէն, (ո՞վ  
Յշուսակաց արժանի իրիսու քաջութիւն),  
Տեսարանն զըրայ մըրեց պատերազմ  
Բրանսուրաց դէմ: տըրու

Թում գոնէ այս Հէք պատերազմ, կամ այս  
Դասպարը սին՝ ապիկար  
Զայրութիւնն աշխարհի: Ան առաջին  
Ու ասէն միայն ասպարէզն մէջ իջան  
Իր չունեցաւ ոչ որ իրեն հետուող.  
Զի մեղկութիւնն ու անարդ  
Խոմինն աւէն բանէ արդ միունչամ  
Իր կեանքն ամբողջ անցոց անբիթ, անարատ.  
Ու մունք զինքն պատակ  
Ու շըտեսաւ յուկոյնն: Իմը Ալիկուր,  
Քեզի համար չէր ոչ այս դան, ոչ երկիրն:  
Ի գէզ են վէ հանճարենքն տարինք  
Տարբեր, տարբեր և վայրէր.  
Ալոր կ'արգին գուս հաւասարամբ,  
Եւ սունք մեզ միջակութիւնն առաջնորդ.  
Խոնարիցաւ իմաստունն  
Ու խամամուժ եւան նոյն այն սահմաննն  
Ու կը գործէ երկիրը հարձ հաւասար:  
Ո՛Վ հյանան խուզակուն 3.  
Հարունակէ, մեռելներն, ո՞ւ արթընցուր,  
Որովհեաւ ողջիրը խոր կը նրդին.  
Զինէ մարած իմուներն զի գիտազանց,  
Անշափ որ այս դարը տիրդի ու ցերին:  
Հուսկ կամ Շլայ կեանքի կըզկած կատողի:  
Եւ զառսւի զին զոծերու կամ ամշնայ:  
Թրգմ. Հ. Ա. Պատիւսաւ

## Կ Ր Թ Ա Կ Ա Ն

### ԴՊՐՈՑԱԿԱՆ ԱՌՈՂԶԱՄԱՇՈՒԹԻՒՆ

#### Դ.Ա.Ս. Ե.

#### ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԱԺԵՏԾՈՒԹԻՒՆ

#### Ալիբիլ Շնակնպիներս,

Այս անգամ պիտի խօսիմ, ինչպէս նա-  
խորդ Դասիս մէջ խոսուացայ, Դպրոցական  
Երաժշտութեան վրայ: Երաժշտութիւն բառը  
լսելով մի կարծէք սակայն՝ թէ Երաժշտա-  
կան արտեստին վրայ պիտի ճառիմ, կամ  
Երաժշտութեան զասեր պիտի աւանդիմ, ոչ:  
իմ նպատակն է ցյց տալ ձեզի Երաժշտու-  
թեան Դպրոցական կեանքի մէջ, կամ լաւ  
եւս, Դպրոցական Առողջապահութեան մէջ  
ունեցած մեծամեծ օգուտները, որոնց ծա-  
խոթութիւնը զեր շատ ցանցաւ է մեր մէջ:  
Երաժշտութիւնը՝ Դպրոցական Առողջա-  
պահութեան իխտա կարեւոր և անհրաժեշտ  
մէկ մասն է. առանց Երաժշտութեան Դպրո-

1. Խանօթ է արդէն որ դափնեպակը սրջուած էր  
առա Դասասոյի կապատուինին մէջ աւանդական պատի-  
ներով, և յայսն է դարձեալ՝ որ պահանդէնն նախ-  
ընթաց երկնուու հառա. Դասասոյ Սուրբ Խոսքին մոտիքու  
վասիրն մէջ ի Հասուց:

2. Անհարուն Ալիբիլ:

3. Խոսք Անեւը Մասին Կուղչէ:

ցական Առողջապահութիւնը կատարեալ րան  
մը շըլլար և Երաժշտութիւնն այնչափ հար-  
կաւոր է աշակերտին և աշակերտութիւնն, ուր-  
չափ մարմանաբարգութիւնը, անսոց բարոյա-  
կան, գիգիբական կրթութիւնն աւելի առողջ,  
աւելի լուրջ կերպով զարգացունելու հա-  
մար:

Հին ազգերու մէջ Երաժշտութիւնը Մար-  
մանաբարգութեան չափ յարդի կը, ազգային  
գոսախարակութեան էական մէկ պահանջն  
էր, ինչպէս կ'ուսւցանեն մեզ Ամենական  
և Հոռվայցի Պատմութիւնները: Բայց ներ-  
կայ ժամանակին մէջ աւելի մեծ կարեւո-  
րութիւնն մը բարգած է այն, անցեալ գա-  
րու սիրոբէն ի վեր՝ շնորհի Սպանիացի Ա-  
մօրօգի, լայն տեղ մը ունի մանկավարժու-  
թեան մէջ, և այսօր՝ շիեայ վարժարանն մը  
Երսուական կամ Ամերիկեան, որ իւր ա-  
շակերտներուն և աշակերտաւնիներուն Երա-  
ժշտառթիւն չի սովորեաւնէ:

Մեր մէջ՝ ամեն բանի պէս Երաժշտառթիւնն  
ալ զգրազգաբար բարձի թողի եղած է: Ազգ.  
վարժարաններուն մէջ Երաժշտութիւնն գրեթէ  
չի կայ, և կինամ բայլ թէ՛ անկարեւոր իսկ  
համարուած է այն, թէի կրթական Մրա-  
դիրնին բաւական մեծ տեղ մը առած է ա-  
նոր: Մեր մանկերը, մեր ազդիկները, անո-  
ղոքարտը զրկուած են Երաժշտառթիւննէ, բնու-  
թեան այդ բազցը լինուէն, բանասնիզուու-  
թեան սիրած այդ հեշտ բարբառէն: մեր մա-  
նաւինին ու մանկաւնիներն երգել չեն զի-  
տեր, մինչ իրենց շարջն ամէն ինչ երգ կը  
երգէ, անսաւաները, ծաներն ու ծագիները,  
հաւերն ու մխչանները, ծոյներն ու դիաեր ի-  
րենց երգն ու իրենց Երաժշտառթիւնն անին,  
ինչն մեր ապաքն ալ, իրենց երգը, իրենց  
զայլայլը, իրենց Երաժշտառթիւնը շանենան:

Երաժշտառթիւնը խիստ հարկաւոր է մեր  
վարժարաններուն մէջ, աչ միայն իր բարօյաւ-  
կան և հսկերանական հրաշալի ապաւարաւ-  
թիւններուն համար, որսնը յայսանի են ձեզ  
արգէն, այլ սրովհետեւ ունի այն շատ կա-  
րեւոր ազգեցաւթիւններ աշակերտներուն զոր-  
ծարանային բոլոր գրամիւններուն վրայ:  
ազդեցութիւններ՝ որսոց արգիւնին է կեն-  
սարանական, ուսափի և կենսապահական ու

գումաներ, զարո պիտի ջանամ հնար եղա-  
ծին չափ պարզ լեզուով բացարել Զեզ:

\*  
\*\*

Մարմանաբարգութեան վրայ խօսած պա-  
հուս, կը յիշէք անշոշա, որ կենսարանա-  
կան կարգ մը բացարութիւնները վերջը,  
հիմուելով մանկավարժական ընդունուած օ-  
րէններու և թշկական վարդապետութիւն-  
ներու վրայ, ես ալ կը հետեւէի առքէ: Լա-  
կրանիի պատուէրին, և մեր վարժարաննե-  
րուն համար՝ իրեւ մարմանաբարգութեան մի-  
ջոց՝ կը յանձնարարէի զիլսաւրաբար աե-  
սակ աեսակ խազեր, մանսաւանդ այնպիսի  
խաղեր, որոնք պոռալով կանչելով կամ եր-  
գելով պէտք էին կատարուիւ:

Այս կերպ խաղեր յանձնարաբելուս բուն  
նապատակն էր՝ կուրծքի մարզանքի նախա-  
պատուութիւնն առաջ, և ընկունիկ մարմանաբ-  
արչական այն միջոցները, որոնց թէ՛ զիրին  
են թէ՛ ուղղակի շոնչի դաշտին բնվայ-  
նիչ կ'ըլլան: Տցու մը ֆիզիքական կրթու-  
թեան մէջ ամենէն աւելի հսկողութեանն ա-  
ռարկայ ըլլալից բանն է կուրծքը, ձայնի  
և շոնչի գործարանները: այս, մեծ կարեւո-  
րութեամբ ուշադրութիւն միշտ ընելու է,  
որպէս զի լայ զարգացում բատանան ձայ-  
նային ու շնչային դրութիւնները, որոնք պա-  
տանենկական հասակի առողջութեան աւագ  
դուռներն են:

Բաւական չէ որ ազջիկ մը կամ մանչ մը,  
հասա բազուկներ, գէք սրունցներ և լցաւն  
զիսաեր ունենայ: եթէ չունի հասաւատուն  
կուրծք, զօրաւոր թոքեր, առողջ շնչափող,  
և առողջ ցնցուղներ, չի կրնար քաջակազմ  
նկատուիւ:

Երաժշտառթիւնն հիանալի և ամենապայ-  
ցիկ միջոց մըն է աշակերտներու: թաքիրն  
ընկայինելու, չնչական խորովակները մաքուր  
պահելու, ի մի բան՝ կուրծքն առողջ ընելու,  
որով անսոց մարմինը գործարանային բո-  
լոր զրամիւններով կըլլայ առողջ ու կը  
գորգանայ առողջ:

Գիսցէք սակայն թէ ինպիրը Զայնական  
Երաժշտառթիւնն վրայ է, որ՝ թէեւ բարօյա-  
կան տեսակէտով բնաւ չի ատրբերի գոր-

ծիւկանէն, այլ առողջապահական ազգեցաւ թիւններով՝ առաւելութիւններ ունի անկէ:

\*  
\* \*

Չայնական Երաժշտութիւնը՝ ոչ այլ ինչ է, բայց ելքէ թուքերէ զսրու փշուած օդին ազգեցաւթեամբն յառաջ եկած թրթուումը ձայնային լրաբերու, և այլ թրթուումի այլ և այլ կիրագ եկած չնչերն ու աստիճանաւոր ոլորտամները, սպասակի կ'աղջէ թուքերու, կամ ճիշդն ըսելսվ, կը խաղայ թսպային բջիջներու հետ, սևսի պատճառ կ'ըլլայ տնանց ընդայնամբն, աճումին, և այսու կը զարգացունէ ատկառ կուրծքը, պարաւնակած բոլոր գործարաններն ալ հետ:

Այս բաժներուս լաւապէս հստու ըլլարու համար, հարի է նախ զննէ հարեւանցի մը դիմել չնչողական մեքենային կազմութիւնն ու բնաբանութիւնը, ինչպէս նաեւ ձայնի գործարանը, որ յարակից է անոր:

Շնչողական մեքենայն, որ կը կոչուի նաեւ շնչողական ծառ կամ գաշտ արիւնարարութեան, կը բագկանայ կարգ մը գործարաններէ, որոնց համերաշի պաշտօնն է՝ կենսապահ յատկութիւններ ընծայել արինին:

Ամենասուերս կերպով կապուած արեան շրջապայութեան մեքենային, որ արինի ամբողջ գումարութիւնն որոշ ժամանակի մը համար իւր պակեցաւթեանը կ'ենթարկէ, շնչողական մեքենայն իրեն կը քաշէ արատաքին օդը, զայն առաւորէն հաղորդակցութեան մէջ գնիլու համար արինին հետ:

Եւ այսպէս երկու կենսական հստանուանները, արինն ու օգլ՝ գէմ առ գէմ կու զան և կը հակապէն իրարու, արինը միժոյորտային օդին կը թուզու իր ածխային թթուու ու ջրաչողին, և օֆն ալ փոխարէն կու առյ անօր իւր թթուութիւնը, որ ինչպէս գիտէք, ամէն տեսակ բջիջի կեանց տասող նիւթին է: Այս փոխանակութեան միջցին աշու, արինարարութիւնն առջի կ'ունենայ, այսինքն արինը կը շնչուի, սեւաթենէ կ'ըլլայ, կ'ըլլայ կարմիր. երակայնաթենէն՝ կը փոխուի շնչերակայնաթեան, և որ նախապէս անյարմար կը ոննպառութեան, ալ կարող կ'ըլլայ

ու ատակ չըրս զի՞ն ջերմութիւն և կեանը սփռելու:

Շնչողական մեքենայն՝ այս հստանուաններն իրար միացունելու համար կը լայնանյ նախ, որպէս զի զանոնք իր մէջն ընդունի, և երկուքին իրարու վրայ ունեցած հակապեցաւթիւնն աւարտելին յետոյ, զարձեալ կը փարանայ, կը կծիկ, օգէն փոխ առածն իրեն հասուցանելու, և թոյլ առալու՝ որ ազատօրէն կարմիր արինին անօթներուն մէջ փագէ, ինչ որ նախապէս ստացած էր սեւ արինին անօթներէն:

Այս շարժումը, որով շնչողական մեքենայն կը լայնանյ արաւաբին օդն իրեն ձգեւու, կը կոչուի շնչասուրին (inspiration), իսկ այս շարժումը, որով կը զգափինայ իրմէն օդը գուրս վարելու համար, կը կոչուի՝ շնչասուրին (expiration): Այս երկու բրոգութիւնն իրարու հետ կը կազմէն շնչողական շարժում մը, որուն թիւր մէկ փայրեկանի մէջ 14—16 հատ է սուրբարար: Շնչողական շարժումներու յաջորդութիւնը՝ շնչումն կամ շնչողութիւն (respiration) կ'անուան կուի:

Շնչողական մեքենայն իւր կազմութեանը մէջ անին երեք խումբ իրարու արաբեր զորածարաններ, որոնց ամէն մէկն առանձին պաշտօններ կը կատարեն:

Առաջին խումբին պաշտօնը մեքենական է, երկրորդին՝ նիւթական, իսկ երրորդինը՝ բարորոշին քիմիական:

Առաջին խումբի գործարաններն են՝ լանջային աջ ու ձափ խոսչներն, որոնք՝ թռքիրուն հետ մէկատեղ լայնարու ու նեղնալու յատկաթիւնն ունին, արտաքին օդը ներս բարելու ու գորս առաջ համար: Այս խոսնիւթերուն յատակը գոցուած է ստոծն կոչչուած լայնարձակ գնդերավ, շորջ բոլարն ու վրան ալ շատ մ'արիշ գնդերներով, որոնցմէ մմանք շնչառիչ (inspirateur) կոչուած են շնչառութեան ժամանակ գործելուն համար, ոմանք ալ՝ շնչարիչ (expirateur), շնչատրութեան ժամանակ գործելուն համար:

Երկրորդ խումբի գործարանները կը ձեւացնեն մեծ խողովակ մը կարծր ու պինդ, որուն պաշտօնն է՝ շնչառութեան ժամանակ

օգը աանիլ մինչեւ արինաբարութեան վայրը, և յեայ՝ շնչարռութեան ատեն ալ զայն դարձաւ գուրս հանել, Այս խողովակը կը կազմեն վերէն վար՝ ունչը, յետունչը, կողկողիթը, կոկորդը, խոշակը՝ որ է միահետամյն ճայնի գործարանը, և շնչափողն ու ցնցուղները :

Երրորդ խումբի գործարաններն են՝ թռցերը, որոնք լանջային երկու խոռոչներուն մէջ ամփափուած, գուրսի հետ կը հազոր-գակցին վերոյիշեալ օգանցոյց խողովակով, և կազմուած են սոյն խողովակին և արեան անօթներաւ ճնշաւոր բաժանումներու ծայր վերջաւորութիւններէն. վերջաւորութիւններ այնչափ նրբին, այնչափ մանրաբիսական, որոնց մէջ արինն ու օգը փաշիացում մը գրեթէ կը կրնէն իրարու հետ լաւապէս խառնուելու համար:

Այս երեք խումբ գործարաններէն զայն առնելով առաջնները, որոնք կրնան զմեզ շնչ հեռացունել մեր բուն նիւթէն, կարեւոր կը համարիմ ներկայացունել ձեզ երկրորդ, բայց մանաւանգ երրորդ խումբինները՝ թռցերը, որոնք ջայնական Երաժշտութեան անմիջապէս և զլաւարու ենթակայներն են:

\* \*

Թաքերը՝ որոնց մէջ կը կատարուի շընչումի բուն քիմիական գործողութիւնը, երկու հաս են, թէեւ կրնանք եւս մէկ հաս սեղել, քանի՞ որ երկու բն ալ մէկ հասարակ անցքէ մին է՝ որ զիբենք լեցնող օգը կ'ընդունին, և միեւնոյն բռնէն է՝ որ իրենց մէջն վազազ արինը կը սահանան բրգաձեւ են անոնք, սպնդանան և միսի ուես ալ բաներ մին են. ունին զպաւոր յատակ մը՝ կեցած ստոծանին վրայ, որ վերնք կը բաժնէ լեարդէն ու փայտաղէն. ունին արտաքին էջիր կորինթարդ և ներքին էջիր զոպաւոր, որոնք կը գրիեն սիրան իր յատուկ պարկով:

Թռցերը կախուած կը կրնան իրենց վրայ անենալով մասնաւոր մաշկ մը, որ մեր քէկական հին զիբերու մէջ սրոշուած է փառ (plèvre) անունով և ասմկօրէնի մէջ ալ բորի շապիկ յորջուղումով:

Փառը կրիսով թերթէ բաղկացած թափանցիկ թազանիթ մըն է, առպարակի նման, բայց անծակ և անբերան, որուն մէկ թերթը թոցերուն վրայ և միւսը լանջային խոռոչին ներսը սերախ փակած, կը ձեւացունէ իր մէջ ոչէ զորիկ տամուէկ պարապութիւն մը, որ շնչառութեան և շնչարռութեան միջոցին իփառ կարեւոր զեր մը կը կատարէ՝ թոցերու ելեւէջ զիւրասահելով:

Թոգերն իրենց վրայ սանին մեծ մեծ ճեղքեր, որոնցմով կը բաժնուին զանազան կառաներու. աջ թռքն ունի երեք կառը, վերին, միջին, գարի. իսկ ձախն՝ երկու կառը՝ վերին և վարի: Այս կառները կը կոչուին բլիր (lobe) կամ թռքային բլիր (lobe pulmonaire). բլիրները կը բաժնուին երկրորդական շատ մը վարիկի մասերու, և կը յօրինեն բազմանկիւն և շեղանկիւն ձեւեր, որոնք կ'սրոշուին պարզ աշբադ, մասնաւանդ մանկական թռցերու վրայ. այս մասերն ալ կը կոչուին բլիրկ (lobule) կամ թռքային բլիրկ (lobe pulmonaire):

Բլիրկը՝ թռցերու կազմութեան ոկզրնական մասն է. բլիրկները մասնալոյն կը ձեւացունեն բլիրները, առոնք ալ թռցերը. բատայում՝ թռցերն ուրիշ բան չեն, եթէ ոչ շատ մը բլիրներ՝ իրարու վրայ շարուած կետաւու և իրարու կցուած, որով ողկուցածն գեղձի մը նմանութիւնը կ'ունենան անոնք:

Թոգերու կազմութիւնն ուսանելու համար, բայց որ թռքային բլիրկի մը կազմութիւնը զիանալ. անսներ է յնչափէն շնչափէն ալ այն:

\*  
\* \*

Շնչափոցն երբ կուրծքն հասնի, կը բաժնուի աջ ու ձախ երկու ճիւղերու, որոնք կը կոչուին՝ ցնցուղ (bronches). այս ցնցուղները թռցերուն մասնելով՝ կը ճզուին աւելի փոքր ցնցուղներու, ձախոր կ'ըլլայ երկու և աջն երեք. առոնք ասանձին առանձին ամէն մէկ բլիրին մէջ մանալով՝ կը ճզուին զարձեալ և կը բաժնուին աւելի փոքրիկ երկերու մասերու, որոնց ամէն մէկն ալ նոյնպէս երկերկուքի բաժնուելով՝ կը բրբրկանան և կը ճիւղաւորսին ճիշդ ծառի

մը ճիւղերուն պէս, և երբ բլթիկներու մէջ մտնան, հոն ալ ճզուելով՝ կը յօրինեն աւենանուրը ցնցուզներ, որոնք կը կոչուին՝ ցեղուղիկ (bronchiale):

Ցնցուզիւներու ծայրերը կը վերջանան փոքրիկ փոքրիկ ուսուցներավ, որոնց բորբային փշուիկ (vésicule pulmonaire) անանավ կը ճանչցուին: Եատ մը թոքային փշամիկներ իրարու միանալով՝ կը յօրինեն թոքային բլթիկի մը: Թոքային փշամիկներն իրենց մէջ ունին խոռոչիւներ, որոնք անկանոն ծալըերավ կարգ կարու խորչերու բաժնուած են, և կը նմանին ճիշդ մեղուի փիթակի. այդ փեթակաձեւ խորչերը կը կոչուին բորբային բիչեներ (alvéoles pulmonaires), և են շնչազական մեքենային ամենէն կարեւոր մասերը. զի անսանց մէջն է որ օդն ու արինը ժամանակավայր ըրած են. հոն է որ անսանք իրարու կը հանդիպին, իրենց խորչրպաւոր փոխանակաւութիւններն լնելու:

Սակայն գիտցէ՞ք թէ թոքերու մէջ տարածուող և ճիւղաւորուող ցնցուզիկները, մինչեւ որ թոքային բլթիկներն ու թոքային փրշամիկները ժամանեն ու թոքային բջիջները ձեւացունեն, իրենց կազմաթեանը մէջ զգալավու կը փսխանին: Ցնցուզները՝ որ կրծկային ոզերէ և օգակներէ շնչուած են, հետազնակ երբ նրանալով ցնցուզիկ ըլլալու համանին, իրենց հիսուսածքին կրծկէր բոլորայինն կը կարսնցունեն. բայց զնցերային և նեարդային մասերը կը պահէն, որպէս զի ունենան աւելի մեծ առաջանականութիւն, ինչ որ շնչուաթեան և թոքերու ծաւալման համար խիստ կարեւոր պայման է:

Ցնցուզներու և ցնցուզիկներու այս բաժանումին և ճիւղաւորումին կը հետեւին նաեւ արեան անօթները. այսպէս թոքային շնչերակը (artère pulmonaire), սեւ արինին մեծ անօթը, սիրաէն միկնելով երբ թոքային բլթիկներու մօտ համանի, կը բաժնուի աջ ու ձախ ճիւղերու, և առօնք ալ երկրորդական ճիւղերու, աջը կ'ըլլայ երեք, ձախը՝ երկու. յետոյ ցնցուզիկներու մէս մի բաժանումներուն հետ կ'երթան կը վերջանան թոքային բջիջներու մէջ, ուր առաջուելով՝ կ'ունենան իրենց ալ աւենանուրը բաժանումներ,

այնպէս՝ որ ալ կ'ըլլան հերանման անօթիկներ կծիկի ձեւով: Այս կծիկներէն կը մեկնին ուրիշ հերանմաններ, որոնք տակաւ զէպի գուրս թոքային կեղրոնները վամելով՝ կը խաչրնան, և վերջապէս կը յօրինեն ամէն մէկ թոքի համար երկերկու երակ, որոնց միջոցաւ մաքրուած կարմիր արինը կ'երժուց թափիլ ձախ սիրալը:

Այս է ահա վեր ի վերոյ կազմոթիւնը թոքային բլթիկներու և թոքային փշամիկներու, որոնց մէջ աեղի կ'սւնենայ շնչուութեան քիմիական բարձուզութիւնը, որուն բուն նպաստակն է սեւ-աղասու արինը, ինչպէս կանխաւ ըսի, փսխարկել կարմիր-մաքուր արինի:

Եւ ի՞նչպէս կը կատարուի այդ գործոզութիւնը – Բացարարութիւնն ալ շատ պարզ է:

Շնչառաթեան միջոցաւ երբ օղը թոքային բջիջներու մէջ հասնի, զանոնց անմիջապէս ուսուցնելով, կը ճնշէ անսոնց ներքին մաղացային թաղանթը, նաեւ հոն աարածուող թոքային երակի հերանման վերջառութիւնները, լի արդէն սեւ արինավ. այս ճնշումին ապկեցութեամիք՝ օղին թթուածինը բջիջներու ներքին ամենանաւրը թաղանդէն քիչ քիչ մազուելով՝ կ'արտալուծուի ու կ'անցնի արեան անօթներուն մէջ և կը թափանցէ արինը. արիննին մէջ՝ թթուածինն անմիջապէս կը զագի անոր բաստրիկ (hémostoglobe), արինապնդիկներու զոյն և կարմրութիւնն առուղ նութիւն: Թոքային քիմիական գործողութիւնն այլ եւս կատարուած է, այրումն յասաջ կու զայ, բոսրը կը փոխուր բրուտաստրի (oxyhémoglobin), երակային<sup>1</sup> սեւ աղասու արիննի կ'ըլլայ կարմիր զարկերակային<sup>2</sup>, այսինքն՝ հարուստ թթուածինով և կենսառառ:

Այս զործողութենէն յետոյ՝ թոքային բջիջներն անմիջապէս կը կծկին, իրենց մէջ զոյացած ածխային թթուն ու ջրաշոգին մէկ կողմէ զուրս արտաքսելու, և միւս կողմէն ալ շնչերակներու մէջ մղելու նոր շինուած

1. Sang veineux.

2. Sang artériel.

արիւնը, որ թոքային երակներով կր թափի սիրալ, հոնիէ ալ մայո (աօրէ) շնչերակին միջոցաւ բոլոր գործարաններու հերանման անօթներու մէջ կ'առաջնորդուի, անսնց հուսուածքին ոննդառութեան յատուկ նիւթերն իրենց ջամրելու։

Եւ այս իսկ է ահա արիւնաբարութեան (hématose) գործողութիւնը, որ կը կատարուի ինչպէս ըստ արդէն, խօսքին իրշարիկներէ ձեւացած բլթիկներուն մէջ։

Թոքային բլթիկներու թիճն ըստ Սարէի, Քիսի, Փօնիսի և Ցիլզլի, են՝ իր 1700էն 1800, և առանց ամէն մէկին մեծաթիւնն ալ քառորդ հազարբարակեար։ Սարէ հաշիւ ըրած է որ եթէ թօքային բլթիկները բացանաւ ու քովկովի շարուին, կ'արտադրեն 200 քառակուսի մէկը տարածաթիւն մը, որոն վրայ 24 ժամուան մէջ գրեթէ 20,000 լիար արիւն կու գայ մաքրուելու, որովհետեւ մէկ վայրկեանի մէջ սիրալ 70 կամ 75 անգամ տրոփելով, ամէն մէկ արտիքիւնին՝ 180 կուամ արիւն կ'արձակէ թօքային շնչերակին մէջ, ինչ որ կ'ընէ 180×75×60×24 = 19,440 լիար, այսինքն՝ 20,000էն շամ քիչ պակաս։

Երբ թոքերը մէկ օրուան մէջ այսչափ հազար լիար արիւն կը ստանան, դիացէ՞ք թէ նոյն պահան կ'ընդունին նաև 10,000 լիար օդ, որ կը պարաւանակէ 2000 լիար թթվաւածին։ Կեանքի սովորական՝ բայց առողջ պայմաններու մէջ չտփահաս մարդ մը ամէն մէկ շնչողական շարժումն  $\frac{1}{2}$  լիար օդ կը մուծանէ իւր թոքերուն մէջ, և որովհետեւ մէկ վայրկեանի մէջ 14-16 անգամ շնչողական շարժում կ'ընէ, որին մէկ վայրկեանի մէջ 7 լիար կամ քիչ աւելի օդ կուզ կու առյ, ինչ որ 24 ժամուան մէջ վիր ի վերոյ կը հասնի 10,000 լիարի, այսինքն՝ 7×60 = 420×24 = 10,080։

Մարդուս մարմինը, որպէս զի իւր բիւրապիսի հիւսուածքներով անվթար անեղծ ապրի, որպէս զի անոր բազմազան գործարաններուն ներգաջնակ և կանոնաւոր պաշտօնավարութիւնը շխանգարի, հարի է՝ որ պայշափ օդ և այդշափ արին՝ ամէն օր անպատճառ և անհրաժեշտ վերանորոգուի թու-

թերուն մէջ, և լիոքերն ալ ունենան լաւ գործունէւթիւն, առանց սրու՛ ոչ 20,000 լիար արիւնը կրնայ կատարելապէս շըշաղայել անոր մէջ, ոչ ալ 10,000 լիար օդը մուտ զանալ հան։

Այս է ահա, առղելու առողջապահական ամենանհրաժեշտ եղած պայմանը, այս այս գրիթէ ամենուն համար, մեծերու, փարքերու, կիներու և աղջիկներու համար։

Թոփերու գործունէւթենէն և առողջ գործունէւթենէն ուրիշն կախեալ է կեանք ըստածը. բայց թոքերն եղրէց գործունէւթիւն, միր կենդանաթիւն չեն ունենար, եթէ թթուածինը մուտ չզործէ յարունակ իրենց մէջ, և թթուածինն ալ՝ սրովէս զի կարենայ մանակ հոն՝ կը պահանջէ շարժում, որոն համար ահա տեղի կ'ունենան շնչողական շարժումներն իրենց բոլոր մանրամասնութիւններով. շնչառութիւնը, շնչառութիւնը, թօքերու և ստածանի ելեւէլը, լանջային խոռոչի բնոլլայնութիւնը, կողերու բացուիլին ու գոցուիլը, ինչակի ու բիթի շարժումները, և այլն, և այլն։

Նորածին մը երբ անկենպան գայ աշխարհ, թիվիկը կամ ծնուցիչն անոր կուրծքը, փոքր, թեւերը, սաները փօխ առ փօխ կը շարժէ, լեզուն փուրու կը քայէ, ներու կը մէկ, ծնուն ու խոշակը վիր կը հանէ վար կ'իջեցունէ, ի մի բան՝ արւեստական շնչողութիւնը ըստած գործողութիւնը կը կատարէ, շատ անգամ ժամերով, պազէս զի կարենայ այլ և այլ ձեւերով բանալ կոլորդին շնչառութամբան, և լուքերուն մէջ մացունել օդ, այսինքն՝ թթուածին, անսնց բլթիկները գրգելու, անսնց փշտիկներն աթթնցունելու համար, և շնչառական մէկ հասիկ ու ամենա փարքիկ շարժում մը բաւական կ'ըլլայ երթեմ թօքային բջիջներն հովահրելու, հրահրելու, նորածինը կենդանացնելու։ Այսուահական շնչողութեան շարժումներու շնորհիւն է զարձեալ, որ ջրահեղձ, շնչահեղձ եղողներ կը վերածուին կեանքի և կը փրկուին անմիջական մահէ։

Այս օրինակները միջանկեալ կերպով յիշահակելովս, ըսել կ'աւգեմ՝ թէ շարժումն անհրաժեշտ է ապահովելու համար թթուա-

ծինի մուռաքը թոքաբջիջային խոռաշներուն մէջ, յարերազգաբար, բնութիւնն այնպէս մը կարպարքած է մարդուս զրծարանային կազմաւորութիւնը, որ անոր թոքերը կը շարժին ու կը շարժին յարաժամ ինքնաբերաբար և իր կամքին բոլորովին անկախաբար, հոգատակելով միմիայն ջղային զրութեան անզրագարձէի զօրութեան (réflexe), իթէ ոչ մարդ շատ շատ անզամներ ծուլանալով պիտի թերանար, մասնար իւր չնչողական շարժութերն և գասապարտուէր անկենդանութեան:

Բայց թոքերու ընածին շարժութերն ինքնին բաւական չէին ըլլար արինին փոխանակաթիւնները մարմինին ամէն հիսուսածքներուն մէջ ապահովելու, իթէ մարմնային ամէն կերպ զործարաններուն այլիւալյ կերպ շարժութերը շըլլային, և քալելը, երերալը, վաղելը, պտալը, կանչելը, երգելը դայաթիւն չունենային:

Թոքային գործունէութիւնն ամենասուրայարարենի կապուած է ուրեմն ամենակերպ շարժութեամբ կապուած է ուրեմն ամենակերպ շարժութեամբ, այսինքն՝ մարմնամարզութեան, առանց որու կարելի շըլլաւ, երբէզ մարմինի ոննապառաժեանն ու զարգացման, համար պէտք եղած օդի ու արիւնիքանակն ունենալ ամէն օր:

Շարժումը, մարզանը միշտ հարկաւոր է թոքերու պաշտօնավարութիւնը խանգալառ համար, անոնց գործառնութիւններն արագելու, սրպէս զի ուրիշ զործարաններ ալ յարակցաբար՝ կարենան ոյժ, աւիւն ոստանալ իրենց պաշտօնին մէջ:

\* \*

Որ և է շարժում ինչ տեսակէ ալ ըլլայ, ինչպէս բացարեցի ձեզ Գոր. Դասիս մէջ, շարունակ թթուածին կ'սպառէ արիւնիքի միմիական բաղադրութիւնն յեղափոխելով, սրով պատճառ կ'ըլլայ որ թոքերու մէջ հետազհեած մանայ աւելի շատ քանակութեամբ թթուածին, բան մը որ շատ էական է առողջ կեցութեան համար:

Զայնական Երաժշառութիւնը չնչողական մերենային համար մարզանը մըն է, որսն

նպատակն է սովորականէ աւելի չափով թթուածին հրաւիրել թոքային բջիջներու մէջ, անոնց հովահրութիւնն արագելու և արիւնարարութեան ոլ առաս նիւթ հայթթաթեամբ յու համար :

Էսավ. Շմիտ Անգղիացին վիտած է, թէ այլ և այլ կերպ զիրգերու, կամ այլեւայլ կերպ նիստակացի ու շարժութերու մէջ, մարդուս չնչողական զործութանը կ'առաւելու կամ կը նուազի սա համեմատութեամբ.

Նստակ վիճակի մէջ՝	կ'րլայ	1, 18
Ուրի վրայ կայնած		1, 33
Ժամը մղոն մը քաղելով		1, 90
Չիու վրայ ծանր երթարով		2, 20
Ժամը երկու մղոն քաղելով		2, 76
Չիու վրայ քիչ մը շուր երթարով՝		3, 16
Չիու վրայ վազելով,		4, 80
Ժամը 7 մղոն քաղելով,		7, 09

Այսուհետեւ կը նշանակէ՝ որ կեանքի սովորական պայմաններու մէջ, եթէ մարդու մէջ վոյրկեանի մէջ 7 լիար օդ կը մացաւնէ իր թոքերան մէջ, բիշ մը աւելի շարժում կամ ուժին մարմնամարզ մը ըրած պահուն, եօթընպատիկ կը շատցունէ անոր քանակութիւնը, այսինքն՝  $7 \times 7 = 49$  լիար օդ կը չնչէ մէկ վայրկեանի մէջ:

Զայնական Երաժշառութիւնը մարզանը մէկ աեսակն ըլլալով, գիացէ՛ք որ երգ մը երգուած պահուն, կամ ո՞ր և է կերպով ձայնի գործարանին աշխատած ատենը, ոչ մէջ 49 լիար օդ է որ վայրկեանի մը մէջ թոքերը կ'այցելէ, այլ այս շափէն ալ աւելի: Ո՞րտա՞ ուրեմն մեծ կարեւորութիւն առլու ենք մենք անոր, և ո՞րշափ կանուխէն վարժեցանելու ենք անոր մեր մանուկները:

Բայց ինչ կ'ըլլայ որ Երաժշառութեան ժամանակ աւելի շատ քանակութեամբ օդ կը մանայ թոքերու մէջ, ինչ կ'անցնի կը դառնայ այն պահուն հոն:

Ակնարի մը ձայնային գործարանին վրայ զիրսաւ մեղ ինելամուտ կ'ընէ ասար:

Տօրեա. Վաւրաս թ. Թորութեան  
Շարայարելի